



ԲՐՈՅԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍԴԻՏԱԿԱՆ

Ա. ՑԱՐԻ 1892

Տարեկան 10 ֆր. սովորական՝ 4 դր.:
Վեցամսնական՝ 6 ֆր. սովորական՝ 2 դր. 50 կ.։
Մեկ թիւ կարգէ 1 ֆր. — 50 կապ.։

Թիւ 2. ՓԵՇՐՈՒԱՐ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԱՏԵԽՆԱԳՐԱԿԱՆ

ՊՐՈՑԵՆՏ ՀԻՆ ՀԸՆ ԹՈՐԴՑՈՒՈՒԹԻՒՆՆ:



նիրիր հայերէնագէտ
անգլիացւոյն Փի-
լնի ճառերուն եւ
զղատոնի գործոց
հայ թարգմանու-
թեան վրայ իրբեւ
մէկուկէս տարի
յառաջ հրատա-
րակած մանր գրու-
թիւնները քաղուածոյ թարգմանութեամբ գրիւր
թերթիս մէջ՝ Հեղինակն այժմ երկրորդ հա-
տուած մ'ալ հրատարակած է՝ “Պղատոնի հին
հայ թարգմանութիւնը”, տիտղոսով, որ լցու
տեսած է նախ Ամերիկան բանասիրութեան
Աւումանթերթին, մէջ է եւ ապա իրբեւ առան-
ձն տետրակա ալ հանուած: Այս հատուածն այժմ

շատ ի դէմ ժամանակի լցու կը տեսնէ. վասն զի
Պղատոնի Օրէկն և Մինովս նոր ժամանակներս
լցու տեսած հայ բնագրաւ, միշտեւ երկք տրա-
մախոսութիւնը արգէն 1877ին հրատարակուած
էին: Իր մատենախօսական ակնարկ մը կրնանք
համարիլ այս նորատիպ գրոց՝ հեղինակիս քննու-
թիւնը:

Հեղինակը կը սկսի իւր բնագրաքննական
դիտողութիւնքն հետեւեալ ներածութեամբ:
“Պղատոնի հին հայ թարգմանութեամբ, կ'ըսէ,
կը գտնուն այս արամախօսութիւնքը. Ենիւ-
թու, Պատրիանէ Սուրբոյ, Տէմոն, Օրէն և Մէ-
նու: Առաջին երկն արգէն հրատարակած էր
1877ին Հ. Արտէն Վ. Առքիւան (Վենետիկ-
պո. Միխիթ), որ արժանի է ամենայն գովու-
թեան՝ ձեռագրին բնագիրն ամենայն ինամուլ
հրատարակած ըլլալուն: Օրէնու ու Մինու այժմ
իսկ ի լցու ելան այս առաջին անգամ, որնց
հրատարակիչն է Ս. Ղազարու հմտու գրապետն՝
Հ. Գարեգին Վ. Զարբ: Հինգ տրամախօսու-
թիւնքն ալ միեւնոյն ձեռքէ ելած են: Բաց հայ
թարգմանութեան մի միայն օրինակ մը գտնուած
է ցայցմ, որ թէեւ անթուական է, բայց չէ
կրտսեր քան զի՞ջ գար: Բաց ի Պղատոնի այս
մասերէն կայ ձեռագրին մէջ նաև Պրոկլի
ասուածաբանական իրատը հայ թարգմանու-
թեամբ: Ձեռագիրը Պարից աշխարհէն՝ Սպա-
հանէն՝ տարուած էր նաև ի Մատրաս, ուստի

¹ Հ. Պատրիան Ա. 1890, թ. 7, էջ 158—160.
American Journal of Philology, Vol. XII, Nr. 2,
pp. 193—210. Առ: On the ancient armenian version of
Plato by Fred. C. Coughbeare.

² Պղատոնի քրամախօսութիւնը. Օրէնք և Մինու:
գետիկի 1891, էջե 477:

կանուխ ժամանակաւ բերուեցաւ ի վեճեստիկ: Արդիշ օրինակ մ'ալ կար ի Մատրոս, որ հարիւրաւոր ուրիշ հայ ձեռագրաց հետ վեճեստիկ հաւարուած ճամբռուն՝ բարեկուոց հրուանդանին մօտ նաւաբքեկութեամբ կըսուեցաւ:»

“Այս ձեռագիրս, որոն պայման մի միայն կրտսենք սպիտին այնալիք խօսիքաւոր է, որ շափ հայ ազգին իսկ, թերի շատ մը մասեր ունի, զգուժք բաց թողուցած է զգուշաւոր գրիչը, չենք գիտեր արդեօք այն պատճառաւ.՝ որ անընթեռնիվ էր այն տեղերն իւր նախատիպ օրինակն, թէ արդեք՝ վասն զի՞ն նաեւ նյոյն նախընծայ ձեռագիրն արդէն նյոյնաւու թերի ունէր. Պահան մասերը հաւատապահած չեն. երբեմն մի, երկու կամ երեք տաս կը պախի, եւ երեքն նաեւ բախ մ’ առաջնին եւ վերջնին գրեր միայն. որ կը ցուցնէ՛ թէ գրիչը չէ ախորդած իւր կորմննէ ենթագրութեամբ լընկել պահաները: Ես կը կարեւմ թէ այս թերի մասերն ապացցյ մըն են նախատիպ օրինակն հնամենան: Այսպէս է նաեւ այն պարագան՝ որ քանի մը լուսանցագիր դիտողութիւննը արդէն բոռն բնագրին մէջն ալ անցած են: Հայ բնագրին յաճախ կրած աղաւաղընթիւնը կը ցուցնէն՝ թէ շատ մը հին ձեռագիր օրինակք՝ որոնցմէ օրինակութեամբ բիրած է այսուու մի միակ ձեռագիրը, չէին վերջնոյն պէս ամենայն խնամով ընդգրնինակուած: Միջնորդի միւրի աւանդածն աղաւաղընթիւնը կարողութիւնն իւր մը արութեան հետ համապատական ըլլալով՝ պէտք ենք ընել՝ որ Պատմութեամբ այս հնագիրը շատ մը նախագագաղաքարաց մինորդութեամբ հասած է մեղի: Միայն և լընկուունի արամիխոսութեան մէջ յշն բնագրի օգնութեամբ յիսուննեն աւելի աղաւաղընթիւնը մէկ հայեցուածքով կը տեսնուին հայ նախարարագրին մէջ:”

"Հայ թարգմանութեան ժամանակը ծա-
խօթ չէ, եւ լեզուն ալ հոգ դպյան կուռան մը
կը մատոցանէ: Հաւանականօրէն է դարէն
կանուխ եւ ժամ դարէն ուշ չէ եղած թարգ-
մանութիւնը, եւ անշոշտ աւելի այս վերջին
ժամանակէն է: Արդիշ շատ հայ թարգմանու-
թեանց պէտք բառ առ բառ է թարգմանութիւնն,
յունական պէտհական ասութեամբ եւ կազ-
մութեամբ ինձողեալ, այնիւ որ այսանակտ
հայ մը պէտք է որ փոփիթ մնայ: Սակայն այս
ամէնն յայտնապէտ խի՛ կ'առաւելու փոխանակ
նուազընելու իրեն արգէքն իրբ աղջիկ բնա-
գրական քննութեան Նոյն պէտիթիւն

այս եւ միջն այս նպատակն ունի: Յաջորդ համեմատով թեանց մէջ, զդր ըրած եմ հայ թարգմանութեան եւ յշն բնագրին հետ, հետեւեալ կանոնները ծնած են մատաց մէջ: Այսինքն՝ 1. Թարգմանութեան մ'արժէքն, որ պիտի գործածուի իրբեւ ձեռապիր մը հին յշն բնագրիը փերախին կազմելու, կախուած է ո) իւր հնութենէն եւ բ) այն պարագայէն. թէ մը լայտի կնանքը մը ընձնալ թարգմանութեան նախատարին: Պղատոնի հայ թարգմանութեան նկատամաք՝ պահանջ ենք այս երկու մասին մէջն ալ: Այս մասին Պղատոնի հայ թարգմանութիւնը չի նմանիր Արիստոտելի հին հայ թարգմանութեանց, որ երկար իսաւարային դարական մէջ իր գասագիրը կը գործ ածուէին, ուստի չ'երեւար՝ թէ նաեւ Պղատոնի հայ թարգմանութիւնն ընդիւառնեալ կամ սրբագրեալ ըլլայ Պղատոնի լատին թարգմանութեանիք, զդր Փրանիները սերած էին արեւելք: Հայոց մէջ գտնուած բոլոր աղաւազութիւնը ոչ թէ բնագիրն սրբագրելու ձեռնարկութեան, այլ միայն գրչաց տղիսութեան արդինքը են: — 2. Այն պարագայէն որ յունին այս կամ այն բառն կամ կտորը կը պակսի հայոց մէջ, պէսք չե հետեւեցընել՝ թէ չկար այս նաեւ այն յշն նախատարին մէջ, զդր թարգմանիչն առջևն ուներ: Բայց երբ ճշգիտ նոյն թերի մասը նոյնպէս պակաս գտնենք յշն բնագրին մը մէջ, եւ երբ չենք գտներ նմանահնչիքն վերջանորութիւն մ'որով մէկնուի այն պակսու, այն ժամանակ միայն կնանքը պահանջ ընդունիլ: Որ թարգմանչն սեսած յշն բնագրին մէջն ալ չկար նոյն մասը: Այսպէս հայուն են ընթարեացն ձեռադիրը ի աց կը թողուն ժշա օնն — ննիա չաւ անձակութորով: Բայց վասն զի ննիա չաւ անձակութորով ապակա մասեն (12 B, էջ 18, 25—27) անմիջապէս յառաջ կրկնուած են, պէտք չենք տեսներ հետեւցընելու: թէ թարգմանչն տեսած յշն բնագրին մէջ ալ կը պակսէր այն, մանաւանդ երբ թարգմանիչն ասոր նման վերջանորութիւնն առհասարակ կը կրմատէ: Ընդհակառակն որիշ տեղ մը (11 B, էջ 17, 17) մէջ դուրս թողուած է թէ հայոց եւ թէ մ'բնագրամիբն մէջ. (տես Schantz, Studien zur Geschichte des Platonischen Textes, p. 68.) Այս տեղ պահովութեամբ դիտենք որ մէջ բառը չէր գտնուած հայոց տեսած յշն բնագրին մէջ. վասն զի երկութիւնն մէջ ալ չէր կրնար պակսէր դիպուածով միայն: Փոփոխեալ զփոփոխելիս՝ մեր նշոցը կ'արժէ նաեւ շաբթի տեղափոխութեան մէջ Նախ պէտք

նեք ապահով ըլլակ՝ որ այսպիսի տեղափոխութիւնք թարգմանչեն բանհաճյուղը չեն, ուստի եւ յշն ընափի բնագրի մը մէջ գտնելու ենք. այն ատեն յարդ կը ստանան նաեւ. ասնամբ:

Այսուհետեւ կը մենիկէ հեղինակն որ Պղատառնի յցն բնագիրը՝ ի մասնաւորի Թրամախղոսի առաջին վլչ տրամախոսութեանց մէջ՝ երկու ուրոշ խմբի կը բաժնուին, մինչ ընտիր եւ միւսը՝ յոսի Ցիշեալ Ծանց գիտնական իւր Հրատարակած Եւ թիւփոսի բնագրն մէջ կը գործածէ երկի ձեռագիր ընտիր ցեղէն, ԵԾՈ որպազէ Բ = Պողլեան ժորավացին քայլեան ձեռագիրը. Ը = Թիւփնիկնի ձեռագիրն, եւ Ԑ = Վենետիկ յցն թիւ 185 ձեռագիրը. Խակ յոտի խոմին հասաւ կը՝ (զըր Ե կը նշանակէ) նասարինի վլնեստիւեան թիւ 184 ձեռագիրը: Վերջապէս նաև յոսի խոմին երկու մակրախմբի կը բաժնէ, մին աւելի ընտիր քան միւսը: Այս յոտի կարգէն 12 ձեռագրաց համեմատութիւնը հրատարակած է Ծանց իւր վերը յիշուած: Ուստի մասիրութիւնք՝ (Studies etc.) գորց մէջ:

Այս եւ պատիկի այլ տեղեկութիւնները կանխել գննելին եռքը կը սկսի հեղինակը քննել՝ թէ Հայն ընտրելագոյն խմբին որ ձեռադրին հետ աւելի նմանութիւն ունի, եւ զդ կը ներկայացնել հինգիւնան տախտակով մը: “Ն-Ը միւրուսնի մը, կըսէ, 130 տեղ իրարու անմիաբան են չորս ձեռագիրը BCDE, ուր կարելի է որոշել Հայերէնին միջնորդութեամբը՝ թէ ի՞նչ անսակ ընթերցուած ուներ թարգմանչն առջևն ունեցած յշն բնագիրը: Յաջորդ տախտակը կը ցուցընէ այս էկպեկտը: Առաջին սիւնը կը ցուցընէ Շանցի հրատարակութեամբ էլու ու ուղարկութեամբ թէ որ ձեռագրին կամ որ ձեռագրաց հետ միաբան է Հայն այն տեղ, երրորդն՝ այն յօն բնագիրը, զըր Հայը կը մերժէ յիշեալ տեղերը: Ծրբորդը՝ թէ ի՞նչ բնագրին նախընտրած է Շանց եւ իր մնացրին մէջ աւատ: Վերջապէս Հինգիրորդը կու ապա Հայոցն այժմուն ներկայացնուցած ընթերցուածքն եւ այլ այլ դիտողն թիւնները՝ յիշուած կառորն նկատմամբ:

Համեմատական տախտակին, որ երեք միւն
գրաւած է, կը յաջորդեն այլեւայլ նոր հըս-
դածութիւնը համեմատութեան տուած արդեանց
վրայ: Սցյն 130 գիպաց մէջ, (մասդիբ կ'ընէ
հեղինակը), Տայն միաբանն է Բ բնագրին՝ ի բաց
առեալ 45 գէպքք: Անկայն այս 45 գէպքէն
25ին մէջ Բ խոտեիք է ըստ Հանցի: Նաեւ ուրիշ
մասերուն մէջ չ'են ընդունեիր անոր ընթեցուածքն
ուրիշ գիտականը: Այնպէս որ ի մկրցչ միայն

15 գէսպիր մէջ հայն կը խոտորի Յ բնագրէն՝
առանց այլուսա կուուան մ' ունենալու: Բայց նաև
առանց մէծ մասն չնշին բաներ ըլլալվ՝ կը հե-
տեւցընէ հեղինակը՝ թէ՝ «որ իրապէս նշանաւ-
որ տարբերութիւն մ' ունի հայը Յ բնագրէն,
հայը Հարազատ մնագիրը կը ներկայացնէ, եթէ
առողջ է Շամսիդ գատաստանը»: Յետոյ ալ կը
յանիք այն Երակացութեան՝ թէ՝ «Կա Թարգ-
մանութիւնն այնափի բնագիր մը կ'ընծայեցնէ,
որ Շամսիդ գատաստան Պատսնի ձեռագրաց
կրին Խմբին եւ հէ միջն կը վերաբերի բոլոր-
քին, բայց որ երկու խմբին ալ լաւ կէտերը ընդ-
գրիած է եւ խորշած յունիներէն: Վ'երեւայ թէ
այնափի ձեռագիր մը կ'ընծայեցնէ, որ եթէ
ոչ ժամանակա՝ գոնի ծագման կարգաւ շատ
հին է:»

Ամբողջ գրաթեան գրեթէ է կը սր. իրը
ուժ է չէ աւելի՞ն նուիրած է հեղինակն այսուհետ-
տեւ հետազոտիլու այն մասեն, որ սեպէական
են հայոց: Տայ վայր, կ'ըսէ, մեր գործն եղաւ.
Տցաքարել այն հայ ընթերցուածները, որ մէկ կամ
աւելի յշին բնադրաց հետ մափառնեն: Այս ժամ-
կը թուենք այն սեպէական տեղերն որ մայն
այս թարգմանութեան յատուկ են, եւ յշն բնա-
գիր մը մէջ չեն գտնուիր: Հոս մեր կիսած գե-
տինն այնչափ ասպահով չէ, վասն զի տովորաբար
աւելի գիւրին է ըսել թէ յշն բնադրաց
մէջ պահուած երկու կամ աւելի մըցակից ըն-
թերցմանց որը կը ներկայացնէ սյն թարգմա-

Նութիւնն, բայց ուր յշն բնագիրք անոր նման բան
մը չեն աւանդեր, ոչ սակա ենթադրութեանց
պէտք կայ ըսկը՝ թէ ի՞նչ կ'ընծայեցնէ թարգ-
մանութիւնն. եւ այս գժուարութիւնն այնչափ
աւելի շատ է որչափ նշյն իսկ հայ բնագիրն
ինքնին յաձախ աղաղաղմանց ենթարկուած է:
Ազնինն յայս է՝ որ եթէ այնավագ գրքի սիսակներ
կան թարգմանութեանս ճ, զրոնք գտնութը շատ
զիրքն է, ո՞րչափ աւելի կրնանց ըլլալ որդիշներ
ալ, որ այնպէս չեն իմացուիր դիմաւու. եւ որով-
չետես բովանդակ աշխարհու վրայ մի մահ հայ
օրինակ կայ, չենք կրնար զինքն նշյն իսկ իրմով
ողջեւու:

Այս ներածոթթեան կը յաջորդէ ամբողջ
վեց էջ ցուցակ մ'այն մասանց հայ թարգմա-
նութեան, որ սեփչական ընթերցում ունին: Այս
ցուցակի երեք գլխաւոր մասի բաժնուած է, այս-
ինքն մերի մասանց, յաեւլմանց եւ տարրեկու-
թեանց հայ բնապին: Վեց օրինակ դրուած է
այնափի պահանսերու, որոնց բոլոն պատճառն է
Նմանահներին կրկնութիւն մը, իսկ իբր 70 հատ՝
այնափի Ծերութեանց որ ամենին կը ննան:
Ապա կու գան կարգ մը յաւելմունք հայ բնա-
գրին մէջ, թէեւ մեծաւ մասամբ անշանակ, եւ
են թուով իբր 21, որոնց կը յաջորդէ ուրիշ
տարրեկութեանց կամ փոփիմանց ցուցակ մը:
Թուով 35:

Այս յուղակաց վերջը կը գրէ Հեղինակն
այսպէս։ «Մեր Հետազոտթիւնն, որ միայն Եւ-
թիւնիկունիք փայ կը ձգուէր, կի՞նայ այժմ պա-
տասխան տալ այն հարցման՝ թէ ի՞նչ տեսակ
ձեռագրէ եղած է Պղատոնի հայ Թարգմանու-
թիւնը. — Թէեւ իւր Խագման ժամանակին եւ
տեղըցն նկատմամբ սոցդ բան մը չենք գտներ։
Հայ Թարգմանութիւնն եղած է այնպիսի բնա-
գրէ մ'որուն ամէնն մերձաւոր է կամ որմէ ա-
մէնն քիչ Հեռաւոր է աշգամմը՝ վատիխանեան
և ձեռագիրը Սցյան Ժ ձեռագիրն երկու հատորէ
բաղկացեալ է եւ գրուած ժի՞ դարուն՝ մագա-
ղաթի վրայ։ Ձեռագրիս Հինգ տրամամիսուու-
թիւնըն ի բաց առեալ ր են Եւթիւնիկուն, Պա-
տասխանի, Կրթութիւն, Եփողըն եւ Գործիան, մնա-
ցեալն պարզապէս օրինակութիւնն է Պատլիսան եւ
Արդիքի Մատենադարանին թ գարու ձեռա-
գրաց։ Սակայն յիշեալ Հինգ տրամամիսուութեանց
մէջ Պղատոնիք թնագրին անկան վկայ մըն է ըն-
տրողական բնագրաւ, որ հէ ընտիր կամ քլար-
քեան եւ ո՛չ յոտի Խմինն կը վերպատիր եւ որոլ-
ուովին։ Նայն ընտրողական նկարագրին ունի նաև
Հայն, բայց իւր արժանիքն — ինչ այ որ բլագ

— Տանշցած ժամանակ՝ պէտք չէ մոռնալ որ վաշտիկաննեան մ ձեռագիրը շատ մ'աղաւալմունք ունի, որմէ ազատ է Հայն, Հեղինակն շատ մ'օրինակներ բերելով իր ապացուց իւր կարծեաց՝ այսպէս կը շարունակէ. «Այս ցանկը տարակցու չէյ որ շատ աւելի կարեի է երկարել, եթէ մ բնագիրը մնարաման հետափուզուի. բայց այս ալ կը բաւէ ցուցընելո՞՝ որ Հայ թարգմանութեան յան մագիրը մ բնագրեն օրինակուած էր, այլ աւելի հին եւ աւելի ընափիր մնագիր մնի, որմէ ծագաւ է նաև մ ձեռագիրը: Այս հետեւ թիւնը կրկին կը հաստատուի եթէ դա տասկանն ոյն Հայ թարգմանութիւնը համեմատուի և այս թարգմանութիւնը համեմատուի մ ձեռագիրը հետո թարգմանութիւնը զրիդոր Մագիստրուէն կրասեր չէ ժամանակաւ, որ իշխան էր Սիջազետաց եւ մեռաւ 1058 տարին Յ. Ք. եւ թերեւս իշխանս է թարգմանիչը: Գոնէ այս մատենագիրն իւր թղթոց մէջ կըսէ մէ զգիմէռն եւ զգերգնի թարգմանած է: Հայ մանագիրն արօնի է մուադրութեան՝ եթէ ըլլայ ուրիշ պատճառ մը՝ գոնէ անոր համար որ չէ գուտութիւնը ուրիշ թարգմանութիւն մ'որ այնպէս որոշ ուղցընէ այն բնագիրն, որմէ թարգմանուած է: Եթէ յս գարու եղած է թարգմանութիւնս, — եւ այս վերջին ժամանակակէտն է, զոր Հայ մատենագրութեան պատմութիւնը կը ներէ անոր վերագրել. — այն ատեն զիւրաւ կրնայ թարգմանուած ըլլալ այնպիսի բնագրէ մ'որ գոնէ 100 ամեան էր: Ուստի յանդգնութիւն չէ նմենադրեն թէ Հայ քլարքեան ձեռագիրն չափ հին բնագիրն մը կը ներկայացընէ: Արդ որոյ կետը ԸԾ բնագրեանին հետ որ գուռարաւ կրնան բնագրին նմակամ վկայ ըլլալ պէտք է ըսել Հայ թարգմանութեան համար՝ թէ քլարքեան բնագրէն ուրբ մեզի ծանօթ ամենահին անկախ վկայն է նմագրին: Այս նկատմամբ մուադրութեան արտահի են այն կտորներն, որով Հայն կը լցացընէ լցընը: Քանի մ'օրինակ յիշելով՝ կը շարունակէ հեղինակը. «Կակ թարգմանութեան մէջ զարդ պակասերուն վրայ միշտ կասկած մը կը ուրաց յառնել, մանաւանդ ուր պակաս մասին ետ ընկերակից կը լլայ միշտ նմանահնչելն վերաւորութիւն մը, ինչպէս այս զիւրաց մէջ:»

Այսպիսի նոր ըրդածութիւններ եւ քանի
Գործանակը առ կը մշտական չեղանակնեան, որ կը
ներէ իւր քննութիւննեան այսպէս. “Գործանականա-
ւու ստոյգ է՛ որ պատճենի հայ Տարգմանութեան
իմի էր Հասարակ գրով յոյն բնադրի մը, որուն
որդէն բառերն իրարև բաժնուած էին, եւ քանի

մը կիտանշաններ ալգործածուած։ Սկսուսի Երից ենսպի ի դլուս հանած դիմսիսեայ Արխապագացոց գործոց թարգմանութեան ամէն տողին մէջ անչեթեք սիսալիներ կը գտնենք, որ բնագրի բառերը միավմանը իրարու խառնակելին յառաջ եկած են Եթէ Հայն ալ Պղատոնի գործն գլուխու տառերով դրուած ձեռապերէ մը թարգմանած ըլլար, նշնպիսի սիսալներ պէտք է որ դժուկներ նաեւ Հայոցն քոլ իւրաքանչեր Նախագատութեան մէջ։... Որովհետեւ Հայն ազատ է պարագիս սիսալներէ, կը հետեւէ՛ թէ իւր տեսած բնագրին մէջ ըստ կարդի բաժնուած էին բառերը։ Ի հարկէ այս պարագայն հակառակ կ'ելլէ Հայ գիտանոց մանաց կարծեաց՝ թէ սյոյն թարգմանութիւնն եղած ըլլայ է եւ նաեւ և դարուն, բայց կը զօրացընէ այն ենթադրութիւնը՝ թէ Գրիգոր Մագիստրոս թարգմանած է զայն իրը 1030ին Յ. Ք.։ Վասն զի նաեւ քլարքեան ձեռագիրն որ 895ին Յ. Ք. գրուած է, մանրագիր է եւ բառերը բաժնուած, նիշպէս նաեւ նոյնը Կ'արժէ քարիզեան ձեռագրին համար, որ մշտակիլ Հնայոցն կ'երեւայ։ Հայ թարգմանութեան ժամանակին աւելի մանրամասն հետազոտութիւն մ'այլուր պիտի ընենք։— Ասով կը կըուուի դրութիւն։

Ցայ վայր ըստածներէն յայտնի է՝ որ Հայ թարգմանութեան այս առաջնին հրատարակութիւնն ոչ միայն Հայ, այլ եւ Հին յշն մատենագրութեան համար յարփի ձեռնարկի մըն է։ Դժմախտաբար մի միայն Հայ ձեռագիր մ'ըլլալուն՝ Կարելի չէ բորորովին անաղաւալ բնագրի մը տեսնել հրատարակութեան մէջ։ Բաղաձի էր որ նոյնպէս Հայ բնագրին ներքեւ յօրինուածարպ եւ մանրամասն դրուած ըլլար համեմատութիւն մը։ Հայ թարգմանութեան յշն բնագրին այլեւալ խմբից հետ։ Ասով գործոցն հրատարական արժէքը կ'առնուր նաեւ գիտնական մեծ նշանակութիւն։

Հ. 8. 8.

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ

ՈՒՂԵՐԵՌԻ ՈՒՂԵՐԵՌՈՒԹԵԱՆ

Գաղույն Կոթութեան, Վաճառականութեան Եւ Երկրագործութեան պաշտօնարանաց Կորմանն ուսումնական ուղևորութեան մ'ապահած էին երկու զարդարական պատմական արժուածական առաջնական արժուածական ապահովութեան մասնակի զարդ էին կարեւ անշնի Փոքրն Ասիոյ արեւելսան-հրիփսային եւ հրանի ալ արեւելսան-հրիփսային կորմոր։ Սոյն գտնականը

երեսն ուղևորութեան միջնին թղթապատճեմներ կ'առաքի բարձիկան Լո Տեար օրագործն, որ զանուց ամէ՛ ի մը նաւարելով հրատարակած է իր Յաւելուած իւր թերթին այսու վերագրով՝ “Յառաջակողման Ասիոյ մէջ”։¹

Սոյն ուղերութիւնն, որ չե միածաւ մասրագիր սինակ Կը Եցանէ, ունի ի սկզբան սոտերազեալ աշխարհացոց սահմանկ մ'այն կոտմանց որոն քայ նշանակուած է իրենց բռնած ծամբու ուղղութիւնը։ Ուղեղութիւնն այլիսաւ մասերու բաժնուած է։ Առաջնին, որ Փարիզն մինչեւ Կարին հանման Կը սոտրագիր, կ'ապեր մը Եղանակ առաջարկուած է, որ կայ մուտած մաս որ Պարավասանի վրայ կը ծառտ, զարծաւ գ. Փիտի զըլս։ Եղանակն նմրագործութիւնն Կը յայտն միանամայն որ ներկա մնացակ յոյուածն մը մասն է ամրոշական ուղերգութեան։ Մատցեան առ ի չայտ սեղու զուու թղթուաէ։ Այս հասուածն նշգրան թարգմանութիւնն է յաջործ։ Եւ եւ ըլլար նեղինակաց ամէն կարծացն ու տուու տեղեկութանց համարի։

Ուղեղութեանն նմրագործութիւնն Կը յայտն անուագարակ ու ներկա մնացակ յոյուածն մը մասն է ամրոշական ուղերգութեան։ Մատցեան առ ի չայտ սեղու զուու թղթուաէ։ Այս հասուածն նշգրան թարգմանութիւնն է յաջործ։ Եւ եւ ըլլար նեղինակաց ամէն կարծացն ու տուու տեղեկութանց համարի։

Ա.

ՓԱՐԻԶԵՆ Ի ԿԱՐԻՆ

ԱԿԻԶՐԻ ՈՒՂԵՐԵՌՈՒԹԵԱՆ

Ցրապիկոնն, 27 օգոստոս, 1890։

Ըստ աւանդութեան՝ Ազեւելից մէջ պէտք ենք հիտունն մէր քաղաքակիթութեան սկզբնաւորութիւնն, այն բրազան երկրին մէջ՝ ուր մարդուացն քայլերը յերեւան կու գան։ Խորհրդաւոր զոյցներու այս երկրին մէջն է որ կ'երեւան դիք։ ուր Ասիրի եւ Բակեռու ինենց իրական կ'երեւան ուր Քեղերախն, Հերակլես կ'ես եւ Թաէսու կը կառին Սիսամոնեաց կամ Ամազոնաց դէմ։ այս անամիզ երկիւք օժտեալ երկրաց մէջ ծնաւ Սիհրայ պաշտօնը։ Հսու Որիզզ սորեցաւ Արհմիթ գէմ, բարձրացան Բահալու, Թամնակի բագինները, եւ պաշան առաւ Անահին դիցու հի եւ բիւր այլ դիք։ Այս տեղ գարեւալ՝ աշխարհական ամբարաւանութեամբն արձանագրեալ ժայռերու կամ քանդակեալ գլանաց եւ դրշմեալ ապիւներու վեց, որ բայց մնական արքայի քաջարութեանը կը պատմեն, նախապատմական ժամանակի երկարածիք բնակափոխութեանց, անվելի գաղղմակնութեանց եւ հօր քայլարթութեանց հետքերը կը գտնուին։ Նաեւ կ'այս, երբ էլեւ սոք կը կ'իմնէք դրաւու պատմութեան սահմանն, որուն սեմոց վայ այնպէս

¹ En Asie antérieure: Le Temps, 1891. Supplément—décembre.